

ՊԱՏՄԱԿԱՆ

ԵՂԻՇԻ ՊԱՏՄԱԳԻՐ

ԵԿ

ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Գալով եղնիկի նղծ Աղանդոց զրքին,
եղնիկ օգտուած է այլեւայլ հեղինակներէ,
ինչպէս Ս. Եղիկիանի «Յազագո Հերձուա-
ծոց» և Ս. Բարսեղի «Վասն Վեցօրեայ Ա-
րարչութիւն» գործերէն։

Եղնիկ օգտուած է նաև Յոյն մատինա-
գիրներէ, իրեւ հմուտ Յունարէնի՝ Ս. Գրոց
թարգմանութեան ժամանակ մեծ և կարեսոր
դեր մը ունեցած է։

Յազկերտին հրամանաւ և Միհրներսէնի
խորհուրդովը, Դենչապուհ Հայաստան ե-
կաւ, Պարսից արքունիքին իրեւ լիազօր
Մարզպան և Բարձր Գոմիսէր, յատկապէս
կրօնական գործերը ղեկավարելու և Մազ-
դկական կրօնքը տարածելու համար։ Դենչ-
ապուհ Պարսից տէրութեան մէջ կարեւոր
պաշտօնակալ մըն էր, իրեւ համբարակա-
պետ (մատակարար) Պարսից արքայից ար-
քային։

Գոնէր որ իր համախոհներով անցած ըլլայ
թշնամւոյն կողմը և պատերազմի հայ եղ-
բայրակիցներու դէմ։

Այս երեք հակոռնեայ շարժառիթները,
որ իր գրքից տարբեր տարբեր տեղերուն
Հ. Ակինեան կը վերագրէ զեղծարարին,
կը հարցնենք, միթէ կը գոհացնէ՞ Միհր-
թարձեան Հայը, որպէս ըստ բաւականի
զօրաւոր զրգիւ չարագործին իր այնքան
տարօրինակ կեղծիքի գործադրութեան ձեռ-
նարկելուն։

Այդ երեքէն միակ ընդունելին վասակի
Յիշատակարանի պարագան է, և այդ իսկ
խախուտ կոռուան մը կրնար ծառայել Հ.
Ակինեանին մի միայն այն դէպքին եթէ
Դուինի ապստամբութեան պատմութեան
մէջ վասակի համազօր հայ իշխան մը ըլլար։

ՀՐԱՆԴ Ք. ԱՐՄԵՆ
(Յարունակելի՝ 6)

Դենչապուհ «Խաղաղատէր կեղծառու-
թութեամբ» Հայաստան կուգար և իր հետ
կը բերէր Յազկերտին ողջոյնը, «զողջոյն
մեծ թագաւորին», ան մինչւոյն ժամանակ
կը խոստանար, «թողութիւն հարկաց եւ
թեթեւութիւն ծանրութեան այրուծիոյ»,
եթէ երբեք Հայերը յանձն առնէին հպա-
տակելու թագաւորական հրովարտակին։

Դենչապուհ արքունիքէն ստացած հը-
րահանգներուն համաձայն, սկսաւ սիսթե-
մաթիք կերպով գործերը ղեկավարել,

Եղիշէն այսպէս կը նկարազրէ Դենչա-
պուհի կողմէ եղած խստութիւնները և
նեղութիւնները։

1. — Եկեղեցական ազատութիւնները
և տրուած առանձնաշնորհումները կը գաղ-
րեցնէր։

2. — Միայնակեացները, վանականնե-
րը և եկեղեցականները որոնք մինչև այն
տաեն տուրքի ազատ էին, ուրիշներու հա-
ւասար վճարման կը բռնադատէր։

3. — Հայաստանի եւ Հայերու վրայ
գրուած հարկերուն, տուրքերուն սակը կը
բարձրացնէր։

4. — Վաղտնի բանսարկութիւններով
և քսութիւններով նախարարները իրարու-
դէմ կը հանէր, եւ իւրաքանչիւր ազգա-
տոհմի և նախարարութեան մէջ երկպա-
ռակութիւն ու որոմ կը ցանէր։

5. — Հազարապետութեան պաշտօնէն
կը հանէր Վահան Ամատունին, զոր բոլոր
ժողովուրգը կը ճանչնար «իրը զհայր վե-
րակացու համարեալ էր», ու անոր տեղ Մշկան
անունով Պարսիկ պաշտօնակալ մը
կը նշանակէր։

6. — Դատաստանական վերին իշխա-
նութիւնը, որ կաթողիկոսութեան կը պատ-
կանէր, կ'առնէր ձեռքէն և անոր տեղ մոզ-
պետ մը կը նշանակէր, որպէսզի եկեղե-
ցւոյ փառքը նսեմանայ, ոզի զեկեղեցւոյն
փառոն աղաւաղեցէ» (Եղիշէ, 19):

Եկեղեցական իրաւասութիւններուն և
առանձնաշնորհումներուն ու ազատութիւն-
ներուն ջնջուելը, ինքնին արդէն կարեւոր
անկիւնագարձ մը կը կազմէր և Հայոց կաթո-
ղիկոսը և Եկեղեցականները սկսան գործի։

Դենչապուհ(*) մէկուկէս տարի Հայաս-

(*) Դենչապուհ անունը երկու մասերէ կը բաղ-
կանայ, Դեն = հաւատք, օրէնք և կրօնք իմաս-
տով, իսկ Նապահ = արքայորդի նշանակութեամբ

տանի մէջ կեցաւ, «Յորժամ եկի ես յաշախարհն Հայոց՝ զտարի մի և վեց ամիս եհաս շըջիլ ինձ անդ» (Բ. Յեղանակ): Սակայն ի զուր անցան իր բոլոր խստութիւնները և գրուած նեղութիւնները:

Առանձինն յիշատակութեան արժանի է «այրն երանելի, ուրում անունն էր Պարեգին», որ համարձակեցաւ Յազկերտը յանդիմաննել, երբ անոր բերնչն կը լսէր Քրիստոսը ծաղրելը: Թէ Ան՝ տանջուեցաւ, խաչուեցաւ, մեռաւ և թաղեցաւ: Ինչո՞ւ համար, ըստու, մինչև այնտեղ միայն կը կարդաս Աւետարանը, «յառաջ ևս մատողարդացումն»: ուր պիտի տեսնես Անոր Յարութիւնը, Յայտնութիւնները, Համբարձումը, վերստին գալուստը, ընդհանուր դատաստանը: Յազկերտ կատղած Գարեգինին այս համարձակախօսութեան վրայ, ծիծաղելով ըստ նախարարին. «Ամենայն այդ խարէութիւնն է»: Եւ հրամայեց զայն տանջանաց մատնել: «Կապեալ ոտիւք և կապեալ ձեռօք զերկեամ մի տուաւ ի չարչարանս», մինչև իր մահը, «ընկալաւ զվաճիռ մահու» (Ա. Յեղանակ): Սովորութիւն եղած է որ այս Գարեգինը նոյնացնել, Աւարայրի մէջ նահատակուած Գարեգին Սրուանձտեանցի հետ, որ աւագ նախարարներէն մին էր (Փար. 72): Սակայն, եթէ լաւ մը քննենք պիտի տեսնենք թէ, մանկագոյն և նախարարազուն Գարեգինը, երկու տարի բանտարկուած է, 449-451, որով Գարեգինը ազատութեան միջոց ունեցած չէ ամենեւին և Վարդանանց Պատերազմին չէ մասնակցած:

Ուրեմն, Աւարայրի հերոս զօրավարներէն Գարեգին Սրուանձտեանցէն տարբեր անձ մըն է նախարարազուն Գարեգինը, որ Յազկերտին հրամանաւ բանտարկուեցաւ և նահատակուեցաւ իր խրոխտ, ըմբերանող

պրով Դենչապուհ արքայորդի կրօնք կը նշանակէ: Իսկ Դեն, Զենուելրէն Տաեն, Պահաւերէն Պեն (Նշ.), բռն Աւետական բառ մըն է, որ բարգութեանց մէջ միայն գործածուած կը գտնենք, ինչպէս, Դեն - Պետ, Դենի - Մազդեզն, Համակ - Դեն, Պարսկա - Դեն և այլն: Դենշապուհ, Վահան Ամատունին «որ էր Հազարապետ Հայոց մեծաց» պաշտօնէն հանեց, և անոր տեղը մոգպետ մը նշանակեց: Դենշապուհ, Վահան Ամատունին պաշտօնանկութենէն առաջ, զայն օրինական տեսակէտով ամբաստանեց պաշտօնանկ ըրաւ զայն:

և համարձակախօս պատասխաններուն համար, ընդգէմ Յազկերտ արքայից արքաւին: Յազկերտ կրօնամուլ անձ մը ըլլալով, իր մասին մեծ համարում ունէր. Ուրագէս երեւէր իմաստնոցն, յանմահից իմն կարգի գնէր զինքն»: Յազկերտ, շատ կը բարկանար, կը բորբոքէր՝ երբ կը լսէր Քրիստոսի անունը ու անոր քարոզած կրօնքը և վարդապետութիւնը: Այս բանին փոքր մէկ արտայայտութիւնը և իր ցասումին ուժգնութիւնը կը կազմէ նախարարազուն Գարեգինի բանտարկութիւնը և նահատակութիւնը:

Պ.

Արտաւափի ժողովը. — Ժողովին ներկաները. — Արտաւափի ժողովին մէջ խըմբագրուած նամակը. — Նամակին բովանդակութիւնը եւ Պարսից դենին ներբռումը. — Քրիստոնէութեան ջատագովական պատապանութիւնը:

Քազաւորական հրովարտակը, Միհրներսեկի նամակը և Դենշապուհի հրահանգները և անոր կողմէն ցոյց տրուած բոլոր խստութիւնները, նեղութիւնները և կազմակերպուած հալած անքները, Հայ ժողովուրդը և Եկեղեցականութիւնը տակն ու վրայ ըըն: Կաթողիկոսը, եպիսկոպոսները, Հայոց վարդապետները և նախարարները համամտութեամբ որոշեցին համագումար ժողով մը ընել, պարտադրուած կացութեան գարման մը գտնելու և որոշելու գործոց ընթացքը: Փարպեցին համաձայն, ժողովը գումարուեցաւ «Բայտ Հրամանի Տանուտեարցն Հայոց» (Փար. 44), կամ Եղիշէին բացատրութեամբ՝ «Հաւանութեամբ մեծ ամեծ նախարարացն» (Եղիշէ, 48):

Անշուշտ կաթողիկոսին պաշտօնական հրաւերովը, գիտութեամբ և հաւանութեամբ մարզպանին, որուն Դենշապուհ չէր կրնար արգելք հանգիստանալ: Վասնզի՝ Միհրներսեկի նամակին վերջը գրուած էր որոշակի: «Արդ երկու իրք կան առաջի ձեր, կամ արարէք բան առ բան նամակիդ պատասխանի, և կամ արիք ի գուռն եկալք, յանդիման լերուք մեծի հրամարակին» (Եղիշէ, 47): Որով Միհրներսեկի նամակը ժողովին հաւաքումը ինքնին կ'արդարագութիւնուն կ'արդարագութիւնուն:

ցնէր։ Ժողովին վայրը Փարպեցին ցոյց չետար։ իսկ Եղիշէն կը դնէ տեղը։ «Ի թագաւորանիստ տեղին յԱրտաշատ»։ Ամանք Արտաշատի տեղ Վաղարշապատը ենթադրած են, ուր՝ կը գտնուէր Հայոց Հայրապետանոցը և Եկեղեցական կեդրոնը։ Ինչ որ ալ ըլլայ ժողովին վայրը, Հայերը Արտաշատը Վաղարշապատէն նախընտրած են, պաշտօնական կեդրոնէ հեռու մնալ և առանձնացեալ ու մեկուսի տեղ մը հաւաքուիլ, ուր՝ կը գտնուէր նաև Ս. Գրիգոր Լուսաւորչին ետր Վիրապը։ Արտաշատի ժողովը պատմական մեծ ժողով մը եղաւ արդար։ Եթէ երբեք լաւ մը քննենք և ուսումնասիրենք Արտաշատի ժողովին կազմութեան, գործերուն պարագաները, Փարպեցին և Եղիշէն տուած տեղեկութիւնները իրարմէ կը տարբերին, սակայն և այնպէս այդ երեսութական տարբերութիւնները իրարու չեն հակասեր, այլ՝ ընդհանրակառակը զիրար կը լրացնեն և կ'ամբողջացընեն։ Փարպեցին պաշտօնական հրովարտական Եղիշէն, Յազկերտ Բ. ի հրովարտակը կը յիշատակէ, իսկ Եղիշէն համառօտակի կը յիշէ արքայական հրովարտակը, և իր գիրքին մէջ աւելի ընդարձակ կերպով տեղ կուտայ Միհրներսէնի անունով զրկուած նամակին, որ Պարսից կրօնքին ջատագովութիւնը կը կազմէ ինքնին։ Երկու պատմիչներուն միջև եղած տարբերութիւնները կիմնական տարբերութիւններ չեն, վասնզի Փարպեցին ազգային պատմութիւնը կը գրէ, իսկ Եղիշէն կրօնական ջատագովութիւնը կը գրէ և անոր պարանութիւնը կը ցոյց կուտայ։

Երկու պատմիչներն ալ, իրաքանչիւրը իր թեզին, իր նպատակակէտին, իր հայեցակէտին ծառայող խնդիրները ի վեր կը հանեն, և ասով՝ մէկին բաց ձգածը միւսը կը լրացնէ յաւելումով մը։ ուստի՝ թէ Փարպեցին և թէ Եղիշէն երկուքը մէկ լրիւ ցոյց կուտան Արտաշատի ժողովին մէջ կայացած միակամ և միահամուռ որոշումը Արտաշատի ժողովին գլուխը կը գտնուի Հայոց Յովսէփի կաթողիկոսը, որ մէկէն սեպիսկոպոս Արարատայ» կոչուած է (Եղիշէ, 49), իսկ միւսէն աեւ Յովսէփ, որ թէպէտեւ երէց էր ըստ ձեռնագրութեանն՝ այլ զկաթողիկոսութեան Հայոց զաթոռն ունէր ի ժամանակին» (Փար. 44)։ Կաթողիկոսէն

վերջ, այս ժողովին մասնակցած են նաև 17 եպիսկոպոսներ, որոնց անունները կան յիշատակուած։ 16ը երկու պատմիչներուն մէջ նոյն անձերն են, թէկ կարգը տարբեր։ Ահա եպիսկոպոսներու ցանկը։

1. Անանիա՛ Միւնեաց եպիսկոպոս — ըստ Եղիշէի 10
2. Մուսէ՛ Արքունիեաց > > > 11
3. Սահակ' Տարօնյ > > > 1
4. Սահակ' Խուսունեաց > > > 12
5. Մելիքէ՛ Մանձկերսոյ > > > 2
6. Եղիշէկ' Բագրեւանդայ > > > 3
7. Սուրբակ' Բզնունեաց > > > 4
8. Թարիկ' Բասենյ > > > 6
9. Երեմիա՛ Մարդասանի > > > 8
10. Գաղ' Վանանդայ > > > 14
11. Բասիլ' Մոկաց > > > 13
12. Եղբայր՝ Անձեւացեաց > > > 16
13. Տանա՛ Տայոց > > > 5
14. Քասում' Տարեւրունյ > > > 7
15. Զաւեճ' Մանանաղայ > > > 9
16. Եղիշէ՛ Ամառունեաց > > > 15
17. Երեմիա՛ Ապանունեաց > > > 17

Վերոյիշեալ եպիսկոպոսներէն երկուաքին անունները քիչ մը տարբեր են իրարմէ, Եղիշէինը թերեւս աւելի ուղղիղ կերպով գրուած է, Մելիք Մանազկերտոյ և Քասու Տուրուբերանոյ, իսկ միայն մէկ անուն մը երկուաքին մէջ բոլորովին տարբեր է, Զաւեճ Մանանաղւոյ տեղ գրուած է Եւղաղ Մարդաղւոյ։ Գալով եպիսկոպոսներու առաջնութեան կարգին, ո՛չ աթոռակալներու աւագութեան կարգը նկատի առնուած է։ Թերես մին՝ աթոռներու, իսկ միւսը՝ աթոռակալներու կարգին առաջնութեան կամ աւագութեան հետեւած ըլլայ, այս մասին մեզի որոշիչ նշաններ և հետեւութիւններ կը պակսին։

Եղիշէն եպիսկոպոսներէն զատ կը յիշէ նաև «բազում քորեպիսկոպոսք և պատուական երիցունք, հանդերձ սուրբ ուխտիւնկեցւոյ . . . հաւանութեամբ մեծամեծք նախարարացն, և ամենայն բազմութեամբ աշխարհին» (Եղիշէ, 48)։ Իսկ Փարպեցին կը յիշէ «Ի պատուական երիցանց սուրբ Ղեւոնդ, և Խորէն ի Մըբնեայ, և Դաւիթ, և այլ պատուական երիցունք, և աւագ վանականք բազումք, հանդերձ սքանչելի և հրեշտակակրօն տէրամբն Աղանաւ, որ էր յազգէն Արծրունեաց» (Փար. 45)։

Երկու պատմիչներուն է, Եղիշէին նախարարները չը

յիշելը, թէկ անոնց հաւանութեամբ եղած ըլլալը կը չեշտէ, իսկ Փարագեցին յականէ անուանէ կը յիշէ 18 նախարարներ .

- | | |
|----------------------|------------------------|
| 1. Վասակ Միւնի | 10. Արշավիր Արշարունի |
| 2. Ներշապուն Արծունի | 11. Վահան Ամասունի |
| 3. Վիր Խորխուանի | 12. Առամ Գևունի |
| 4. Վարդան Մամիկոնեան | 13. Վարազեապահ Պալունի |
| 5. Գևս Վահեւանի | 14. Հրահան Աւացեան |
| 6. Արտակ Մոլկացի | 15. Հմայեակ Գիմասիսեան |
| 7. Նմաւան Անձեւացի | 16. Գագրիկ Արքեթեան |
| 8. Մանեն Ապահունի | 17. Գափազ Առաւեթեան |
| 9. Առաւան Վանանդեցի | 18. Վ. Երեն Զինական |

և այս նախարարներուն վրայ կ'աւելցնէ աւագ սեպուհները, բարեպաշտ եպիսկոպոսները, աւագ քահանաները և վանականները (Փար. 45):

Անշուշտ, եթէ ոչ անկարելի գոնէ անհնար էր որ առանց նախարարներու մասնակցութեան ժողով գումարուած ըլլայ, իսկ Եղիշէէն անոնց չյիշուիլը՝ պէտք է զերագրել Եղիշէին կողմէ լոկ կրօնական նորմակին պատճէնը տրուելուն, քանի որ այդ պատասխանին մէջ նախարարները մասչին կրնար ունենալ. ասով հանդերձ՝ անոր բովանդակութեան, պարունակութեան կատարելապէս համաձայն պէտք է եղած ըլլային:

Ժողովին առջելը երկու տարրեր գիրեր կային, մին՝ Յազկերտին հրովարտակը, իսկ միւսը Միհրներսեհի նամակը: Յազկերտի կողմէն Հայոց ուղղուած հրովարտակին պատճէնը Փարագեցին ունի, Եղիշէին ունեցածէն տարրեր: Իսկ Միհրներսեհի յորդուրական նամակը ամբողջութեամբ դրուած է Եղիշէին մէջ: Ժողովին առջելը կարգացուեցան երկու գրութիւններն ալ, թագաւորական հրովարտակը և Միհրներսեհի ջատագովական կամ յորդորական նամակը: Թագաւորական հրովարտակին տրուած պատասխանին պատճէնը ունինք Փարագեցիէն: Հայերը հրովարտակը բացէ ի բաց կը մերժեն, արի, քաջ և համարձակ կերպով: Հայերը, Յազկերտին հրովարտակին պատասխանելով, կ'ընդունին թէ հապատակութիւնը իրենց պարտքն է, ո՞չ թէ վախի կամ երկիւղի համար, այլ իրենց կրօնքին պատուէրը և հրամանը ըլլալուն համար, Պարսիկներու կողմէն Քրիստոնէութեան «ընդունայնութիւն» և «բարբանջմունք» նկատուած ըլլալը Հայերը կը մերժեն ո՞չ միայն ըստ երկիւղի մարդկան», այլ «ըստ

օրինի չար ծառայից ծառայել»: Հայերը ոի հրամանէ օրինաց իրենց Քրիստոնէական կրօնքի պարտականութիւնը կը նկատեն կամքով և յօժարութեամբ ծառայել. «ծառայից էլ ոչ միայն կարաւոյ ծախիւք, այլ և զարիւն անձանց մերոց և որդուց ի վերայ ձեր զնելու»: Միայն թէ կ'աւելցնեն և կ'ըսեն թէ՝ իրենց հոգիին և կրօնական խնդրոց գործոց մասին թագաւորը պէտք չէ որ խառնուի. այդ մասին ո՞չ թագաւորին հոգածութեան և ո՞չ ալ անոր միջամտութեան պէտքը կը տեսնեն:

Կը շարունակեն և կ'ըսեն՝ թէ Պարսից կրօնքը սուտ և ծիծաղելի է, իսկ իրենց կրօնքի աստուածաւէր և ճշմարիտ է, և այդ մասին բաւական ծանր բացատրութիւններ կը գործածեն: Հայերը, Պարսից կրօնքին մասին զրուած զիրը բանալ և կամ տեսնել անգամ չեն ուզած, ոչ ալ իրենց կրօնքին բացատրութիւնը «զրել և տար բերել, ի դէպ և պատշաճ չեն նկատեր, և իրենց պատասխանը վերջացնելով կ'ըսեն. «Տարերց ոչ ծառայեմք, արեղական և լուսնի, հողմոց և կրակի պաշտօն ոչ մատուցանեմք (Փար. 46): Այսպէս եղած էր Յազկերտ արքային հրովարտակին պատասխանը, Արտաշատի ժողովին մասնակցող եկեղեցականներու և աշխարհականներու համամտութեամբ և համախութեամբ որոշուած:

Բայց Եղիշէին մէջ ուրիշ աւելի երկար գրուածք մը կայ, որուն մէջ Մազդէզական կրօնքին հերքումը և Քրիստոնէական կրօնքին ջատագովութիւնը մանրամասնութեամբ առաջ կը բերուի: Կ'երեւի թէ եկեղեցականները նախապէս համաձայնածէին նախարարներուն հետ կրօնական և վարդապետական բացատրութեանց մէջ չը մտնելու, բայց վերջը առանձինն խորհրդակցիւղը, որոշած են թէ պէտք չէ անպատասխանի թողուլ Միհրներսեհի նամակը, խորհելով թէ լուռթիւնը կրնայ պարտութիւն նկատուիլ: Այդ նամակը կը սկսի ողջունի ձեռվ մը, որով Հայերը ցոյց կուտան թէ իրենց պարտքն է և Աստուածատուր պատուիրանաւն» աղօթել թագաւորին կենաց համար, որպէսզի ան երկար ժամանակ խաղաղութեամբ իր տիեզերական իշխանութիւնը վարէ, թագաւորը՝ խաղաղութեամբ և իր հպատակները՝ առողջութեամբ

և աստուածագաշտութեամբ իրենց կեանքը անցընեն։ Հայոց պատասխանազրին սկիզբը յիշատակուած կը գտնենք այն իրողութիւնը թէ, Որմիզդի թագաւորութեան ատեն, Դ. գարուն սկիզբը, Պարսիկ նշանաւոր և անուանի մոգ մը Քրիստոնէութիւնը ընդունած ըլլալով՝ Զրագաշտական կրօնքին բոլոր կէտերը մի առ մի հերքած էր, և Պարսիկները, խօսքով չկարենալով անոր յաղթել, «բանիւ զգէմ նորա ունել», քարկոծելով սպաննած են զայն։ Սակայն անունը յիշուած չըլլալուն՝ չենք զիտեր թէ ո՞վ էր ան(*)։

Նամակին մէջ գեւերու և հրեշտակներու մասին ևս կը խօսուի: «Դեւերուն չար ըսիր, սակայն բարի գեւեր ալ կան. զորս գուք և մենք հրեշտակ կը կոչենք. եթէ ուղեն՝ գեւերն ալ բարի կ'ըլլան և եթէ ուղեն՝ հրեշտակներն ալ չար։ Այս բաները արդէն մարդոց մէջ ալ կ'երեին. և աւելին՝ հօր մը զաւակներուն մէջ որդի մը կ'ըլլայ որ իր հօրը կը հնազանդի և կը հպատակի, իսկ կայ որ սատանայէն աւելի չար կ'ըլլայ։ Փյապէս ալ, մարդոն ալ, առանձինն դիտելով՝ երկուքի բաժնուած կ'երեւի, երբեմն չար, իսկ երբեմն ալ բարի, իսկ ինչ որ բարի է, կը տեսնես որ կը չարանայ, ահա դէպք մը տեղի կ'ունենայ ու ինքը նորէն բարութեան կը դառնայ, սակայն բնութիւնը մէկ է»։

Նամակին մէջ Քրիստոնէական կրօնքը և անոր վարդապետութիւնը և տնօրինական խորհուրդները մի առ մի կը բացատրուին։ Աստուծոյ նախախնամական հոգածութիւնը այսպէս կը բացատրուի հոն։ «Իսկ դալով մեզի, մենք այսպէս զԱստուած կը ճանչնանք և անոր կը հաւատանք առանց տարակուսանքի։ Եւ Ան որ աշխարհը ստեղծեց, նորէն եկաւ և ծնաւ Ս. Կոյս Մարիամէն, ինչպէս որ յառաջազդոյն մարդարէներէն նկատողութեան առնուած էր, առանց ոեւէ մարմաւոր պատճառի»։

Նամակին մէջ հրաշքները, Տիրոջ մատնութիւնը, դատապարտութիւնը, խաչկութիւնը, մահը, թաղումը, Յարութիւնը, 12

(*) Սասանեանց Հարստութեան մէջ, Ցազկերտ Բ. էն առաջ, Որմիզդ անունով երկու թագաւորներ կային. մին՝ Որմիզդ Ա. որ մէկ տարի միայն թագաւորեց (271). Իսկ Որմիզդ Բ. որ Շապուհ Բ. հայրն էր, որ թագաւորեց 301-310. Ինչդիք է զիտակալ՝ թէ եղած ակնարկութիւնը որպէս մասին է. կարելի եղած չէ ճշգել զայդ։

առաքեալներուն և 500 աշակերտաց երեւումը, Համբարձումը, երկրորդ գալուստը, վերջին դատաստանը մի առ մի կը բացատրուին, և Քրիստոնէական կրօնքին ու դաւանութեան մի և անբաժանելի մաս ըլլալը կը յայտնեն։ Մասնաւոր յիշատակութեան արժանի են նամակին վերջաւորութիւնը և եղրակացութիւնը։

«Տի՛ օն անդր թողէք ձեր յիմարութեան բարբանջանքները։ Աշխարհի մը երկու տէրեր կամ վեհապետներ չեն ըլլար, և ոչ ալ մէկ արարածին երկու աստուածներ»։

Իրենց հաւատագին վրայ ամուր մնալու կամքը ցոյց կուտան և կ'ըսեն. «Մեզի այս հաւատագին ո՛չ ոք կրնայ խախտել. ո՛չ հըրեշտակները և ո՛չ ալ մարդիկ, ո՛չ սուրը, ո՛չ կրակը, ո՛չ ջուրը, և ո՛չ ալ ամէն տեսակ գառն հարուածներ։ Մեր ինչքերն ու ստացուածքները քու ձեռքի են, իսկ մեր մարմինները քու առջեւդ են, ինչ որ կ'ուղեն՝ կրնաս ընել։ Եթէ մեզ այս հաւատագով թողուս՝ ո՛չ երկրի վրայ ուրիշ տէրի կը փոխանակներ քու տեղդ, և ո՛չ ալ երկինքի մէջ ուրիշ Աստուած կը փոխանակներ Յիսուս Քրիստոսի տեղ, որմէ զատուրիշ Աստուած չկայ։ Բայց եթէ, այս մեծ վկայութենէն յետոյ, ուրիշ բան մը հարցնես, պատրաստ ենք, մեր բոլոր մարմինները քու ձեռքիդ մէջ են, շուտով ըրե՛ ինչ որ կ'ուղեն։ Քեզմէ՝ տանջանք, մեզմէ՝ յանձնառութիւն, քու սուրք և մեր պարանոցները։ Մեր նախնիքներէն աւելի քաջ չենք, որ այս վկայութեան վրայ զոհեցին իրենց ինչքերը, ստացուածքները և մարմինները։ Եւ եթէ նոյն իսկ անմահներ ալ ըլլայինք, մեզի համար կարելի կ'ըլլար մեռնիլ Քրիստոսի սիրոյն համար։ Կ'արժէքը, որովհետեւ, Ան անմահ էր և զմեզ ա՛յնչափ սիրեց որ, նոյնիսկ՝ մահը յանձն առաւ, որպէսզի՝ մենք Անոր մահովը յաւկիտենական մահէն փրկուինք և աղատուինք։ Եւ եթէ Ան, մեզի համար իր անմահութիւնը չխնայեց, մենք որ, ուղելով մահկանացու եղանք, յօժարութեամբ մեռնինք Անոր սիրոյն համար, որպէսզի՝ Ան, յօժարութեամբ յանձն առնէ մեզի իր անմահութեան մէջ, ուստի՝ մեռնինք իրքեւ մահկանացուներ, որպէսզի՝ մեր մահը իրքեւ անմահներու մահ ընդունի։ Ուրեմն, այս ամենէն վերջ, ա՛լ մեզի ուրիշ բան մի

հարցներ, որովհետեւ՝ մեր հաւատքին ուխտը մարդու հետ չէ, որ մանուկի մը պէս խարսխնք, այլ՝ անլուծելի կերպով Աստուծոյ հետ է, ուրեմն հնար չէ խախտիլ և հեռանալ, ո՞չ հիմա և ո՞չ ալ յետոյ, ո՞չ յաւիտեան և ո՞չ ալ յաւիտեանս յաւիտենից:

Ինչ որ ալ եղած ըլլան նամակներով և պաշտօնական յայտարարութիւններով արուած պատասխանները, ըլլա՛յ Յազկերա թագաւորին, ըլլա՛յ Միկրներսեհի և պաշտօնական անձանց, Արտաշատի ժողովին հիմնական որոշումը եղաւ հաստատուն և անյաղթ մեալ իրենց հաւատքին և կրօնաքին մէջ և կենօք եւ մահու ի նմին կալ հաստատուն», ամէն կերպով քրիստոնէութիւնը պաշտպանելու նոյնիսկ արեան զինով։ Արտաշատի ժողովին գումարումը տեղի ունեցաւ 449—450։

Արտաշատի ժողովին մէջ խմբագրուած պատճէններուն գալով, երկու հատ են, մին՝ Փարպեցիինը և միւսն ալ Եղիշէինը։ Ոմանք կը կարծեն և կը պնդեն թէ՝ Պարսից դէնին հերքման համար երկու զրութիւններ պատրաստուեցան։ Ոմանք՝ երկուքը, ոմանք Եղիշէինը կեղծ, շինծու եւ արուեստական իսկ Փարպեցիինը իրական պատճէն կը նկատեն։ Ոմանք կ'ենթադրեն թէ, Արտաշատի ժողովին մէջ խմբագրուած նամակ—պատասխանը նոյն ժողովին մասնակցողներէն՝ Բագրեւանդի Եղինկ Եպիսկոպոսը խմբագրած է, իրեք հմուտ անձ մը Պարսիկերէնի և Պարսից գենին, սակայն և այնպէս այդ մասին մեզի վճռական և մենին փաստեր կը պակսին։

Բագրեւանդը այժմեան Ալաշկերտ ու Նահիյէ վիճակները կը պարփակէր։ Եղինկ Եպիսկոպոս աշակերտ ու գործակից էր Մեծն Սահակին և Ս. Մեսրոպին Ս. Գրոց թարգմանութեան ժամանակ։ Եղինկ Եպիսկոպոս հմուտ էր Յունարէն, Ասորերէն և Պարսիկերէն լեզուներու Հեղինակ կը ներկայանայ Եղծ Աղանդոց գրքին որ չորս գիրքերէ կը բաղկանայ։

Ա. Եղծ Աղանդոց Հերքանոսացն։ — Բ. Եղծ Քեչին Պարսից։ — Գ. Եղծ Կրօնից Յունաց Խմասենցն։ — Դ. Եղծ Աղանդոյն Մարկիոնի։ Եղծ Աղանդոցին կցուած է նաև իր Խրատը։

ՊԱՐԳԵՒ ՎՐԴ. ՎՐԹԱՆԷՍԵԱՆ
(Նաբանակելի՝ 5)

ՔԱՆԱԴԱՑԵԿԱՆ

ՖՐԱՆՍԱԿԱՆ ՔՆՆԱԴԱՑՈՒԹԵԱՆ

ԵՐԵԲ ՍԻՒՆԵՐԸ

(Նար. Սիմե, Մայիս 1950, էջ 155)

Երբ մարդ փորձէ երթալ խորը որեւէ խնդրի, նոյն իսկ ամենէն պարզ երեւոյթով, կը բախի հակասութեան։ Տպաւորապաշտները կատարեալ իրաւունքն ունին առնուելու մանաւանդ գրութենական ոգիէն բայց dogmatistes-ներն ալ իրաւունք ունին հետապնդելու իրենց ջանքը համաձայն իրենց մտերիմ բնոյթին։

Տպաւորապաշտները կ'ուզեն խորտակել աւանդութիւնը։ կը պայքարին դրութենական ողիին զէմ, յայտարարուած հակառակորդներն են գեռ ամէն փորձի որ պիտի ուղղէր քննադատութիւնը զէպի զիտութիւն, ամէն փորձի դարձնելու քննադատութիւնը գիտական։

Բայց, պիտի առարկեն, ո՞վ կը խօսի քննադատութիւնը զիտութեան բարձրաձնելու մասին։ Պրիւնթիէրն իսկ պիտի չսնուցանէր նման յաւակնութիւն մը, ան որ երբե՞ք չմոռնար պահանջելու քննադատէն ունենալ ճաշակ, իմաստափրական ծանօթութիւններ, վերջապէս՝ արուեստ։ Կոիւը զօր Տպաւորապաշտները կը տանին զիտական ձգտումին զէմ պարզ զարտուղում մը չէ, յատո՞ւկ՝ պատրանաւոր յաղթանակ մը տանիւն գետնի մը վրայ ուր իրենց հակառակորդները չեն խորհիր բնա՛ւ կոռւիլ։

Ո՞չ։ Տպաւորապաշտները կ'արդարան, իրենց տեսակէտով, հակառակելու քննադատութեան տիրացումին զիտական ողիին, լեզուին և մեթոտներուն։ Որովհետեւ այս տիրացումը եղելութիւն մըն է ամենէն տեսանելիներէն և ամենէն կարեւորներէն անոնց մէջ որոնց գրական քըննադատութիւնը ծառայած է թատր XIX^{րդ} դարու երկրորդ կիսուն։

Արդարէ, զիտութեան զլխաւոր յատկանիչն է դուրս հանել՝ իր զիտողութեան